



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՍԼԱՆԵԱՆ (Հօրիսն)

ՀՈԳԻԻ ՄՌՈՒՆՁՆԵՐ



Ա. Պոլիս

—
1921




61 JAN 2009

897.99
6-93
ՑԱՐՈՒԹԻՒՆ ԱՐՍԼԱՆԵԱՆ (Տօրիոն)

" 2011

ՀՈԳԻԻ ՄՌՈՒՆՁՆԵՐ



Ա. Պոլիս

1921

25.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ

1 JAN 2009

19 NOV 2011

Ներկայիւս կու զամ հրապարակաւ իմ խորին եւ
անկեղծ ընորհակալու բիւններս յայտնել՝ Անտօլուի Երկա-
րուղւոյ ընդհանուր Քարտուղար Ազնուաւուք Տիար Անտոն
Քարաքի, այն քանիազին եւ ազնիւ աջակցութեան համար,
զոր քարեհանեցաւ ընորհել ինձ՝ գրեյլիս հրատարակութեան
առքիւ :

ՀՕՐԹՈՆ



4671 - 88

Ա.

ՎԵՐԱՖՆՈՒՆ

ԱՊԵՍԱՅԻՆ

Երազներու պատուանդանին վըրայ լուռ,
Ուր վեհութիւնն նասակիդ ջինջ ու անփոյք
Կը մերկանայ իբր շուշան նեշաբոյր,
Դեռ կ'աղօրեմ բիբերս յառած բիբերուդ... :

Ճակտիս վըրայ ժանդակեց ձեռք մը սպիտակ՝
“ Ժողովուրդին... : Ըսկըսաւ վար’դը ժըպտիլ.. :
Եւ ուզեցի ծնողիս կամքին հակառակ՝
Գաղափարին աղջրկան նետ նըշանուիլ.. :

Ու զոնեցի զիշերներուս քունն անդորր,
Ամուսնական օժիտն հապճեպ պատրաստող
Միրուհոյն պէս անըրտուց, ու մենաւոր
Թոթովեցի նեզ երազներս ոսկեռդ.. :

Այժմ ծունկի, ո՞վ գեղեցիկ դիցունի,
Արտասուելով՝ բըռնած գըրիչ մը վըսեմ՝
Որ ձեռքիս մեջ զերդ վարդարան կը սահի,
Ժրայիսներուն, ժըպիտներուն կը կըսպասեմ.. :

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Բիբերդ հեռուն սեւոած զո՞գն անհունին,
Ցափն վլըտին մէջ ալ հերի՛ք երազես.

Ի զո՞ւր է ողբն. յաղբանակէն պայխարին
Արշալոյսներ կը ծընին արդ ոսկեգէս....:

Ալ մի՛ սըզար. արցունիքը բոյրն է շիրսին
(Որուն բիբն է մահն) ու ժըսլիսը սիրոյ.

Մըտակէ ժէնն որ լրաւ լոյսըդ՝ բազին,
Ալիբներն ամպ, լինն, հեղեղ, կեա'նին՝ երեկոյ....:

Արդ հոն մըրրիկն է ահաւոր խաւարին...

Մա՛յր, հոն աւերն է, կիրքն է որ կը բերկրի,
Հոն սարսուն է ասդերուն որ կը մարին
Մուր ամպերու երակներուն մէջ վայրի:

Ի՞նչ կ'որոնես.— ճիւղա՞կ մ'աղւոր՝ ծուխն որուն
Երերն ի վեր՝ զերդ մըրմունչներն աղօթին,
Կը բարձրանար նամբաներով ոլորուն,
Թէ չինչ ժըսին հայ մօրն, հարսին, մանուկին....:

Կամ հայ աղջի՞կ մ'որ կուժ մը ձեռքն—ո՞վ Ասուած—
Կ'երբար զըւարք պաղ աղբիւրէն լեցընել.
Եւ որ կ'անցնի՛ր՝ համբոյրներէն՝ կարմրած,
Պարտէզներէն մերք բովլնիք եւ անել:

Եւ կամ կըտրի՞ն մ'որուն հըպարտ հակատէն
Քըրտինին անդորր կ'ոռոզէր դաւըր հըսկայ.
Կամ ծերուկ պա՞պ մ'որ բոնիրին ուրշը ժէն,
Հեմեար մ'ուներ իր բոռնիկին որ չիլայ....:

Ամայուրի՞ն... Գեհենական հիգերով
Մարեցին յոյսն հայ կանրեղին որ դարեր,
Մա՛յր, շարունակ մընաց վառ բիւր ցոլերով:

Ճակատդ որ ալ էն կը Շոյէ բընօրէն,
Եւ վարսերուդ մէջ որ ասդի հուներ հեզ՝
Կը պըլպըլան, երազին փա՛նքը կ'երկնեն,
Որ ստիճներուդ մէջ կ'ընձիւղի կարն արդ—Տե՛ս,

(Բիբերդ լըծած մըտածումի անիւխն)
Տե՛ս, — բող Մասիսն որ լոյսին մէջ կը հըրենուի,
Մօր զըգուանին մէջ զերդ մանուկն օրրանին —
Առինենը հըմայներէդ հըրաչուի,

Աւկերս մինչպէս մագնիսական ուժերու
Թելադրողէ մը կորովի: Եւ դեռ ՏԵ՛Ս,
Ո՞վ մա՛յր, տէնօղ գիտերն — բահին միշտ հըլու —
Հայ նոր կեանքն, հայ ուժը, կոյսերն ժրացերես:

Տես հայ աճիւնն արդ շողերուն տակ արփույն
Կը վերածնի արարչական երգերով.

Կուրէ քընարն հին՝ որ դարեր լոկ սըմգոյն
Մեղեդիներ լո՛ւն հեծեծեց հոգեխոռով . . . :

... Եւ մայր, ժըստէ՛: Ասդերն անդորր կը նընչեն . . .
Կ'երգեն զոյգերն՝ սէ՛ր եւ նովը՝ ծաղիկ.
Վրէծ կ'որուայ կը տրինն հիւծած ախորէն,
Եւ մեծ Զոհերն «Հայուսանի մը գեղեցիկ»:

ՅԱՂԹԱՆԱԿԻՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ

Զեր երկընին բոլոր ասդերը վառեցէ՛ այս իրիկուն,
Ո՞վ սրազան իտէալին համար մեռնող սերունդներ.
Օ՛ վերջապէս, որոտընդուս տոփիւնին
Զեր գէնիերուն, տառապանքին ու կոծին,
Ազատութեան ձիթենին Արեմուտին կ'ընձիւղի. . . :
Ոսի՛ ելի՛. (աշխարհ զիտէ որ ազա
Պայտարին կը ճիռներուն տակ երբեք չէ՛ք ընկճըւիր)
Ու խրախնանի սեղանին շուրջ բոլորուած՝
Յաղթանակի գինինին աստեղօրէն դեռ չըմպած՝
Ունկընդրեցէ՛ զմայլելի եւ կարմիր խօսքերուս,
Որ դարերով, դարերով անմահօրէն երազեցի. . . :

Ողջո՞յն ձեզի, ընկերներ. Երիտասարդ եւ ըմբոս,
Գեղածիծաղ դընդերներով աստուածացած Հա-
յուղիներ,

Որ Պոնտոսէն Շիքակօ,
Առաքինի եւ Մեծ Շարժումն մը րըկօրէն չեփորեցիք.
Եւ ողջո՞յն ձեզ բոյրե՛ր, ատելավառ ժպիտներով,

Որ պարզեցիք ընդվզումի կարմիր դրօւն հրածածան,
Երբ կուսուրիմն հայ համբոյրին կիրքին առջեւ
ըլմորած՝
Անհրապոյր եւ գարշելի ձեզ յորդուներ կը կար-
դային...:

Եւ վերջապէս ողջո՞յն ձեզի, ո՞վ Ցեղիս
Գեղագանգուր երազներով
Օրօրնցէն մինչեւ ժիրիմն համբուրող
Անդորրաբիբ սէգորդինե՞րը հըպար,
Որ երգերով, արցունիներով յաղթանակին սատա-
ռեցիք՝
Ողջո՞յն ձեզի...

Անդրակապոյս եւ մայրական համբոյրներով ողջո՞յն
ձեզի...
Ողջո՞յն կամֆին, Բազուկին, Անահիտին ոսկեծիծ...
Եւ ողջո՞յն բոլոր անոնց՝

Որ ըստահակ խուժաններու կապաններէն յար ընդոս,
Անուշահոն ծաղիկներու խընկամանին մէջ ընտանի,
Դրած իրենց վիրաւոր սիրտն անարին,
Հըրկիզեցին Ազատուրեան դիցուհոյն...
Օ՛ն, բազմակտուց ջահերն հապնեալ վառեցէք,
Հերի՞ն որքան խաչուածօրէն երգեցին
Անհորիզոն ու լրինի օրէնքներ...

Սատղերն անդո՞րր պիտի յաւէս արտասուն
Դժոխարիբ եղեռնին
Ու ահարկու ոնիրներուն վըրայ պիղծ:
Ո՞վ թուառ արշալոյս եւ անժափիս մայրամուս...

Բայց ինչո՞ւ չէ անապարեր ընկերներ,
Յաղթանակի օրեր կ'ապրին.
Լսորկածին զիշերն որ յար կը մըռընչէր.— «Քարկո-
ծեցէ՞»,
«Քարկոծեցէ՞», կացինին
«Նըւիրական ատելութիւնն արդ բերկրի
«Թող գանկերուն վըրայ ազգի մ'անհաւաս»,
Ալ պարտը լոյսին կարմիր ցոլքերէն
ւանդորրօրէն զըրահուած մեր ժըպիտին ուժգնութենէն
կը մըրըրկի, կը նահանջէ խաւարին գո'զն անյատակ:

Ալ շունչ առէք լիարոն,
Վըրտանգն խապառ ըլղթայուած կ'երկըրպագէ Վա-
հագնի.

Եւ վեհօրէն բախելով ձեր գաւարներն ոսկերիւեղ,
Հմայեցէ՞.
(Յաղթողնե՞րը միայն կըրնան այսպէս երջանիօրէն
Զըւարնանալ) որովհետեւ անցեալին

Յիշատակները սրխուր՝

Պիտի մոռնամի Յաղթանակի գինիով...

Որովհետեւ, մեզմէ շատերն արտասուելով յաղթեցին,
Շատերն (ասոմի անրիւ են) արխիսն իրենց զռիելով,
Եւ շատերն ալ պատճեներուն վրայ սէգ՝

Մըտքակելով անթօնիչ խուժան մ’որուն սուզն է
պիղծ...:

Օ’ն, պըննեցէ՛ ձեր մարմիններն ըզմայելի
Շաղթողներու վայելուչ.

Վաղն իսկ մեզի պիտի իրենց խմացական վճիռով՝
Վեհ ասուածներն այցելեն...:

ՅԱՂԹԱՆԱԿԻՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ



Եւ այս իրկուն

Կ’որուայ շուրջն անհունիս՝

Աւրիւ Անհուն մ’ազնըւական ու հըպարտ...:

Ու կը նեղին ես հեթանոս սուրեռով

Տարտարոսի յուորի արզանդն ուր Գիշերն

Պարտուածօրէն կը վիճի եւ որուն սեւ

Բայիններէն կը ծըծէին խենէց կարն

Բայրուկ ըրբներն ասուածներուն անմիտոն...:

Ճախարակուող ռոպէներու ընդմէջէն,

Յաղթանակ. յաղթանակ,

Զերդ ուժն որուն թեւերուն տակ ծիրանի՝

Համբոյրն անդորր կը կերտէ զինջ սերունդներ,

Պըսակաւոր եւ անթերի նակատներ

Առափինի նառագայրներ կ’որոնեն...:

Դարեր նիրհող երակներուն մէջ եսին

— Շըլացընող ոստումներով հեզամուունչ —

Շուշանաքոյր արխիսն հապճեպ կը հոսի.

Զանգուածն ահեղ կ’երերայ.

Ազատագոռ գաղտնիքներով սարսունին .
Ի'ատելութեան կարմիր մոմեր չերմեռանդ
Նրաւական ժըպիտներով կը բերկրին . . . :
Ռոռներն արդ կը լրոեն .
Կը դարանուի վըտանգաւոր փոքորիկն
Անձաւներու մէջ պողպատ . . .
Հսուներներու կը հալի խանդն անտարիք,
Ու աւրամին մէջ խըրած նաւն յուսաբեկ,
— Յըռուիկն որուն ժինախընդիր ժայռերէն
Եւ վըրէժին շեփուներուն տակ կըննոնս,
(Ո՞վ կոյր ցընորք) գիշերօրէն կը սըզար —
Զինջ երկընի մ'համբոյթներուն տակ կիզիչ,
կը պատու արդ ջուրին կողերը արծար,
Դէպ Յաղթանակ, Վերածընունդ, Վերածնունդ . . .
Ու դէպի վեր, դէպի վե՛ր,
Կը բարձրանամ ես անիրտինի ու կ'ելլեմ
Սանդուխներէն, բարձունիներէն դարերուն,
Ուրկէ յոգնած ժողովուրդ մ'արդ — Պայտարին
Անզուգական խընկարկու —
Կը հապնեալ ըզմայլէլի նիզերով .
Ինչպէս արծի մ'որ կը նըծծէ վանդակ մ'երք
Եր նորիզոն կը մըտակէ իր բիբերն,
Ու զերդ ամպրոպ մ'ան կը շանթէ բեւերն իր,
Եր ժանդրին անոր ժայերն անողորմ . . .

* * *

Ուխտը նոր է եւ վըսեմ . . .
Ժամանակին ես անժընունդ մըտերիմ,
Ի'անչափելի հաւատքին
Իմացակուն եւ անյատակ մարմար յոյս,
Ուր հայրենիք մ'արդ կը հըրճուի վեհօրէն . . .
Ուր ոսկեբիբ ասդերն աղուր կը պարեն
Պարերզներով հասնելի . . .
Ուր քընարիս կ'երդնուն թելերը՝ Լոյսին
Անմանութիւնն յաւէրժօրէն դաշներզել . . .
Ուր ցեղ մ'ընդոս զերդ մըրրիկ,
Մեծապայծառ ժըպիտներով կ'արշաւէ
Գեղատեսիլ Առաւոտին հըրավառ .
Վերածընունդ, Վերածընունդ, Վերածնունդ . . .

46 ՀՀ - 88



ՅԱՂԹԱՆԱԿԻՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

Ուշ Անահիտ, աստուածուինդ ոսկեծիծ,
Արփիածին եւ հըրավարս դիցուիի .
Հքրամաններդ լուսաբարբառ ւ'անքերի՝
Աւարտած արդ, մարմարակեր Տաճարիդ
Կըրանիդեայ զըրան առջեւ կանգ կ'առնեմ . . .
Մարմինս համակ հրտընած՝
— Ինչպէս ծաղիկ մ'արշալոյսի ցողերով —
Համբոյշներովն համատարած խոնջենին,
Մուզէ արդ հո՛ս սրբբուիլ . . . :
Ու չեկ սուրովս՝ որուն ծարեն հըրաբիր,
Կը կ'սրկրի կարմիր արիւնը դեռ ջերմ,
Կը բախեմ դո՛ւռդ, օ՛ն, բաց զայն,
Կամ ամպերէն փրցըւած շա՛նը մը դրելէ,
Ու հարուածով մ'ոռոտընդոս,
Կոտրտէ նի՛զն հապնեպով . . . :
Վըրկայագրերս, ահա մեզի՛, դիցուիր,
Տես, կարդա'

Անոնք պիտի մեզ վըկոյեն թէ ի'նչպէս
Մըրբրկօրէն կըռուեցայ
Եւ իբր ներս յաղբեցի . . . :
Սա բապիտակ մազալարն
Որուն նակասն՝ երկու հրայար առիւծներ,
Կը բըռնէն պատկ մ'իրենց հումկու քարերով,
Պատերն ինձ զայն ձօնեցին :
Հոն հանդակուած է աղամանդ տառերով
Թէ ի'նչպէս ես անմահօրէն խոյացայ
Բանակներուն, ալիիներուն, զանկերուն
Վըրայ ծըրուած հաւատին՝
Երբ որոսաց շեփորն հըսկայ Պայֆարին . . . :
Ու զերդ արծիւ մ'որ կ'ըմպէ ջուրն ամպերէն՝
Խըմեցի ես այս սուրովս
Արիւնն անարդ սրտերէ . . . :
Ո՛չ ո՛վ կար նեսս, անհաւասար եր կըռիւն,
— Ովկեանին դէմ շանք մը զոռ —
Վըրեժը լոկ պապերուս՝
Որոնց դալուկ ըստուերներն
Ելած ընդուռ կ'երգէին
Շիրիմներէն, կապաններէն իրենց ցուրս,
Խըրանեց զիս Ատելութեան եւ Յոյսի . . . :
Սա լուսազիծ տառերով քուլըն է լուսնէն,
Ու բախսադադէմ կ'աղլօրէր

Սուրիս համար, Վրեմին համար եւ Փառքին . . .

Արցունենեն իր քանդակեցին տառապանիս՝

Զոր դաւերով նրաւարօնին կը րեցի,

Եւ որ երե՛ք, Դիցունի,

Պիտի նոյնիան չըտառապի դալկահար,

Նրկարիչ մ'որ պիտի սկրսի նրկարել

Անկեղծութիւնը կը նոշ . . . :

Ու սա կարմիր, բոցանրովլ, նրբակերս,

Գիրքն որ ծոցէս կը հանեմ,

Նրւիրեցին վարդերն ինձ . . .

Հոն նրկարուած է նրբենի վրձինով,

Տեսարանները բոլոր

Մախումին ազատ սփառ եւ ըմբոս,

Ու արիւնն հուսկ, ցեղիս արիւնը անբիծ,

Որ հողերու վրայ պիղծ,

Կողերս ի վար հոսեցաւ . . . :

Արդ, Անահիտ,

Ոսկեժըպիս, ոսկեարգանդ Դիցունի,

Քեզի՛ կու զամ' իբր հրսկայ ծուխ մ'ամպերուն .

Օ՛ն, երկարէ՛ բրնած պըսակի՛ որուն մէջ

Զետեղեցին իրենց սրբերն ինը կոյս

Եւ ըսպիտակ աղջրնակներ՝ որոնի զայն

Գեղեցկօրէն հիւսեցին .

Եւ ուր համբոյրն ու երգն անդորր ասդեռուն

Իբր ադամանդ կը փայլին . . . :

Օ՛ն, դիր զբլիուս վրայ պըսակի այդ բրնած ,

Պըսակն Ուժի՛ն, Փառքի՛ն, Վրեմին, Համբոյրին .

Ու դափնիներն՝ որոնց բարմ բոյն ես բակայ

Երազեցի բովեներուս մէջ լըդի՛ .

Ալլակերպուին բոլ շանրի . . .

Գանկս ըլլայ ամպ մ'նրապած արփւոյն երջանիկ,

Ա՛լ մայրամուս չունեցող . . .

Ու վեհօնէն վարած ժեզի, Դիցունիս,

Սա ըրբներովս ծիծերդ հապնեակ ծրծելով՝

Թող սրմանիմ ու մեծնում

Անհունին մէջ, Փառքի՛ մէջ . . . :

• • •

ՅԱՂԹԱՆԱԿԻՆ ՎԱՂՈՐԴԱՅՆԻՆ

ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Աւարտեցաւ . . . : Ալ ոչ զիւեր կայ ո՛չ մրցիկ եւ ո՛չ սուզ
Խաւարներուն, դարեւուն ըստրկութիւնն ահ առօր
Ալ կը ցընդի իբրը ծուխ մեւ շանքերուն բոցերէն . . . :
Արարատն վերջ՝ որուն կատարներէն դիւ քական,
Այսօր վիշապ պողպատներ բերաններէն իրենց բոց
Խմասութեան հետ բերքի հրաբուխներ կը ժայրեն,
Կարինն ահա ըրդարաւուծ փըլատակէն կը յառնէ,
Իբրև կորող մ' երածակիւր եռազներու եւ փառքի:
Անգունդն ի վար կը ճրդէնուին նոնհասանները խենիւ,
Ու բարտիննեն եր լնահամբոր, մայրասաննենն հաւենի,
Արեւին ուժն ու հոգին ալիքը սուրբ բժպէլով
Հորիզոններ կը բուրեն :

Ու կ' ըլլայ ան պերն ոսան մ' ուր ժեփորին առընթիր
Կը բարձրանայ ըրախնդն հրսկոյ մուռներուն:

Ալ ո՛չ զիւեր կայ, ո՛չ մրցիկ եւ ո՛չ սուզ . . .
Ասու ծոյ հետ բբնութիւնն հոն մըսերիմ
Կը ծափէ պարն հայուհին հաւասարդեան տօներուն :

Ու Վանն ահա, մրցիկներու հեռոսներու օրեւան,
Որուն կարմիր բռունցքներէն բրոքնկեցան երկիններ,
Ուր սեւ խիղները բախսեցան մարմարակերս ամբոխին,
Ահա կ' ոսնու պայտարէն, ալիքներէն լրճակին,
Զերդ դիցուին մ' իր մրափին՝ որ վարսերն իր կը նիւսէ . . . :
Հոս եւը կանգ կ' առնէ արդ երազներու ցոփ առաւն
Ու կայինին կատաղութիւնը սրմած
Փապարներու, մառաններու մէջ այրի
Վ' ոլքայ փառքի՞րն արիւնին . . . :
Իր մարդերուն վրայ ահա բափօններով կը սահինք,
Ու երգերու եւ պարերու ու լոյսերու ընդուշչէն . . . :
Սայերն անգին խաղողներն այզիններէն կը կրւեն,
Ուր բիւրանոր ողկազզներ
Իբրը ըստին կոնդերէն վար կը կախուին . . .
Զանգակներուն հետ քրոչունները կ' երգեն,
Համատարած օրհնութիւն
Համբոյրին տակ եռազնին մեր չընալ . . . :
Ո՛վ հայրենիք, հայշենիք,
Շուշաններու եռազն ռու գեղածիծալ հայրենիք,
Ահա բրոնած կեռններ կու գոմի հապնեալ աղօրել
Խորաններուն ծըներադիր . . . :
Ալ պիտի մենին դաշերուդ մէջ երջանկօւնն բըրտընինք.
Ծոցըդ յուռքի պիտի պեղենիք բըրիչներով հայրենիք,
Ու Շենքն հոն ցորեաններ զոգնոցներէն մեր կարմիր,

Ի'ակոսներուն մեջ ոսկի՝ վրեժի հունիսեր մեր սրտեհ . . . :
 Վարդենինե՛ր պիտի տընկենք ածուներուդ մեջ զըւարք,
 Եւ շինջ ջուրերն աղբիւրներուդ անոնց արմատն ոռոգեն :
 Ու վերջապէս պիտի կերտենք նըւփրական պանրենն
 Ասուածներուն մեր հըպարտ, հերոսներուն մեր ըմբոս . . . :
 Ու ամպերեն անու մոռալ շանքերու պէս բարկանայր,
 Կը մըռընջեն ամբոխներուն քընամի՝
 «Յաւերժական Հայաստանին՝ մեր արիւններն իբր ընծար» . . . :

ՅԱՐՈՒԹԻՒՆ

ՆՈՒԷՐ ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻՆ

Կը հըրդենուին զիւերներն ոսերուն տակ իրեն լոյս . . .
 Ու հաւատքի ջամներով՝ մեր մեռելիները բոլոր,
 — Բոլորն Յօյսի ու Երազի բասուերներ —
 Արհամարհած՝ Ժիրմուներու ծանրութիւններն ահ ուռու,
 Կու գան այսօր Անոր Սուրենի համբուրել . . . :
 Բայց ո՞ր հրավառ լեռներու արգսնդներէն խորհրդաւոր,
 Կը ցայտեն սա գեղափրփուր ալիքն ու բոյրն հըմայիչ . . .
 Ո՞ր գեղեցիկ ասուածներու ասելածին սերմերէն
 Երջանկօրէն Ան ծընաւ . . . :

Ուռունդոս կը գրդըրդին տեղ առ տեղ
 Տարբերն ի լուր զենքերուդ
 Խանճառելի բըռիշներուդ, բոցերուդ . . . :
 Ո՞վ բիւրաւոր կամֆերու Եղբայրութիւն խանդավառ,
 Ո՞վ շանքերու համանրագ փայլակում,
 Օրհնութիւն, փա՛ռք յարութեանդ . . . :

* * *

Մինչ կարաւանն յուսահատ եղբարներուդ, բոյրերուդ,
 Անապատին կը զըրկեր մահն ու մահիկը տրծզոյն,

Ու կը խաչուեր ցեխերու մէջ զարօհի՝
Ընդլրզած նիղնն ու իտեալը ցեղին,
Դուն, ով մեր փառքը, խոյայար, վիշտապօքէն զերդ մրցիկ,
Հեռները սուրբ վլրէժին.

Ու իբր արձիւ մ' որ ամպերուն մէջ բառած
Կը զըննէ որսն ըրած շանրերս իրեն բիբ,
Դուն դիտեցիր վարն ոսքիդ տակ փրաքւող
Ալիբներն յորդ խուժաններուն մ' սիազոյն . . . :

Ու նեղելով ամէն սարսափ ամէն հանգոյց ու կը նիփու,
Ով հայկորդի՛դ, ասու ածորդի՛դ, վրէժորդի՛դ,
Օրէնին տեղ լրբենի,
Կը տրնկես արդ մեր Եռազոյնն իբրը ջահ.
Որուն ոսկի ջինջ ծալիերուն տակ անդոռ,
Քնար ի ձեռին ծրնադրած ե՛ւ կ'աղօթենք ե՛ւ կ'երգենք,
Փառքիդ համար ու Յարուբեան Եռազին . . . :

ԿՈՌԻՒ ԵՐԹ

«Հայրենիքին, իտեալին ու Վլրէժին շանքազու,
«Մրրըրկաբի՛ք ներսոներ,
«Ունկընդրեցէ՛ք. բարբարոս եւ կոյր խուժան մ' ահաւոր,
«Անխանդավառ բարուկներ ասուածներու յուսահատ,
«Ոնիրեներովն իրենց պիղձ՝ կը պըղձեն հո՛զի հայրենի . . . :
«Հոն լրկրւած մեր բոյերն ու մեր գիւղերն աւերակ,
«Պարապ գոմերն ու կոխոսած ցորեաններն՝
«Աշերն իրենց յառած երկինք՝ կը սպասեն,
«Մեր սուրերուն ազատափառ, մեր զըռնին առնական . . . :
«Ո՞վ լիոներու, մրրիկներու, բոցերու,
«Արփիաբաւ եւ հրաբիբ առիւծներ,
«Օ՞ն, պատեաւին մերկացուցէք ատելավառ պողպատներն,
«Ու Վլրէժին, Յաղքանակին ու փառերու համար ըլլայ,
«Յարձակեցէք անխընայ.
«Ե՛ւ բարբարոս ե՛ւ բարուկն արժանի չե՛ն Անմահութեան» . . .
Գոռաց խըռոյս բա պարապեսն ու շարժումը մ' հոյակապ,
Օձապըսոյց բարձրացուց վե՛ր սուրն իր կարմիր ըրբներով,
Որուն ընդոս նետեւեցաւ բանակը մեր ֆաշերուն . . . :

Քաղաքն համակ կը ցընծայ.

Գրմբէրներուն, պալատներուն և մայրերուն վլրայ ջինջ,
Ուր բիւրաւոր ալիքներն հըրածաւալ ամբոխին,
Կ'ընդհատեն բառն իտելին գելածիծալ ծափերով,
Կը ծածանին մեր դրօւներն պերնասարսուն ու հրպարտ:

Թափօրն ահա իրաւունին՝ կայծակներով զրահուած,
Հուրաներու, կանչերու ու երգերու ընդմեջին,
Տանքերու պէս կը սուրայ... .

Արտասովոր վեհութեամբ զօրապէտն իր մերկ սուրովն՝
Երիվարի մ' անպախուց վլրայ նըստած իր Աստուած,
Կառաջնորդէ բանակը դէ՛պ Յաղթանակ...

Դրօւակիր մ' իր ետեւեն կը ժալէ,

Ու անկէ վերջ կուզան շարքերն ձևարտութեան ներոսներուն... :
Ահա կարմիր զումարտակն՝ որուն կուրծին տակ առոյզ,
Խարտեած ձիերն երկիւղած սալասրմբակ կը դոփին... .

Առիւծներու հետեւակ զո՞ւնդը ահա, պարեններով, կառերով,
Որ համաչափ ծընծղաներու զարկերուն հետ կը ժալին
Ինցնավըսան ու զինով վրէժին կարմիր զինիին... .

Ու վերջապէս ծերերն ահա, կամաւորներ նիզակազին,

Որոնի իրենց եռագոյնին վլրայ պերն.

Քանդակեցին. «Փառքերու օր, Պատերազմ և Յաղթանակ»... :
Ու կը ժալեն, կը շարժին ովկեան մ' իրեւ կատաղի... :

Տուներուն բաց պատուհանին մայրերն հակած դէպի վար,
— Զերդ բատրոնին օրեակներէն երեկոյիր մը յուզիչ —

Արցունիներով, ժըպիսներով կ'ողջունեն

Սիրելիներն իրենց հերոս ու կըտրին,
Ուխտաւուներն Արդարութեան Բըռնութեան դէմ հակատող:
Փոքր աղջիկներ վարդ կը նետեն իրենց ելլքօր անդրանիկ,
Որոնի զիրենի վերջին անգամ համբուրեցին այս առտու:

Ու կը շարժի, կը ժալէ անծայրածիր կարաւանն
Ովկեան մ' իրեւ կատաղի... :

Արկէն հասաւ հրազարակն ուր՝ եռագոյնով պընճրած,
Ներունազարդ կրօնապէտն օրիներգներով հայրենի,
Զօրապէտն կ'երկարէ համբուրելու խաչն իր սուրբ.

Զանգակն ահեղ աստուածընկալ Տանարին,
Պետընդաս կը սկըսի ձանել ժալերգն Յաղթութեան... :
Ու կարաւանն Ելլքարութեան, կայծակներով զըրահուած,
Հուրաներու, կանչերու ու երգերու ընդմեջին,
Տանքերու պէս կը սուրայ... :

* * *

Մի՛ սարսափիր, ո՛վ մըւակ,

Մերիններուն հեղեղն է որ կը հոսի,

Արօրդ ա՛ռ ու նետու յորձանին մէջ հրաւացայ.

Մերիններն են որ կը սուրած, մերիններն են որ կ'երգեն... :
Կը մազլցին ահա վեր, ապաւածին, ժայռերին,

Կը բարձրանան գազարներն՝ ուր հապճեպսվ վրաններ,
Քընդանօրներ կը տրնկեն, որոնց արգանդն հրաշեկ՝
Յլդի է բո՞ց ոռոմբերով . . . :

Սաւառնակներ խարբսխած՝ անհունին մեջ երերին
Ու հրպած լո՞յս ամպերու,

Ազդանըսամը կուտան . . . :
«Կրակեցե՛ք, օ՛Շ, յառաջ».

Կը շառաչեն, կը շաչեն խոկոյն զենքերն հայրենի,
Կը պայթին բա՛մբ, կը պոռան երկարներուն բերաններն
Ու լեռներէ ուրիշ լեռ, հորիզոնն հորիզոն,
Կ'արձագանք զանգիւնն հրսկայ . . . կը տայալին պատճեններ...
Ծուխին մարմինն երերուն


Գրկած վարսերն անեղամոռունշ մըրբրկին,
Կը ծառանալ իբր աւսարակ երկինքն ի վեր բոցավառ . . . :
Զիւռուրներ սուսերն իրենց ոսկենամուկ կը նօնին,
Կը բանդրւին պարխապներն . . .

Ու բարբարոս պէտ ահա կ'ինայ նակտեն մահամարուած,
Ու իրեն հետ բիւրաւոր ու զարշելի դիակներ . . . :
Խելացրնոր խունապն է հոն . . .

Արիւրաքախ վիրաւորներ կովերու պէտ խելազար,
Կը բառաչեն Ալահին, որ պարտրւած կը կապէ
Վերերն իր ծո՛ւռ կողերուն . . .

* * *

Մայրւեցաւ հայրենի հողն՝ օրինեալ ըլլան աստուածներն,
Օրինեալ ըլլան Անահիտն ու Նեմևսիս հերարձակ,
Որոնց մարմար մենեաններուն ումերուն տակ լսւացայ,
Կը պարեն կո՞յս աղջիկներ
Ճեններներուն, արիւնին մեջ ողջակիզուած ցուլերուն . . . :



ՀԱՅ ՍԱՀԱՌՆՈՐԴԻՒՆ

Դեսի շանքերն , ամպերու մըտերմութիւնն որոնիլ...
 Ու հրպիլ կոյս երկինքներու երգերու...
 Եւ լուսայորդ բատինքներէն արփիխ
 Ըմպել հիւրերն բատինքործ փառքերու...
 Ու դեպ ի վե՛ր... մայրերէն ու գեղեցիկ մարզիւրէն,
 Արցունքներով , ժրպիտներով կը նետիք բրոխչիդ .
 Ու զերդ հողն որ կուտայ ուժ գեղագանգուր ծառերուն ,
 Կը հրբենք քո՛ց մենք վարէն ազնուական ճիզերուդ ...
 Դեպ ի վե՛ր... ու միջոցին արգանդին մեջ հրավառ ,
 Ու խորտակուծ Գաղափարին ժայռերուն վրայ վեհօրէն ,
 Եռազոյնին մրխւ՝ ձողն...:
 Ու խոլարաւ , բացասանի բացասան ,
 Հերկէ երեն հրեկիզող կրոխնչներով զործիիդ ...:
 Ու արշաւէ եւ արշաւէ , հոգ չէ որ
 Մեր բիբերուն մեջէն , մեջէն ամպերուն ,
 Թըռիչքներուգ կորարին հետեւու անդորր ու զրւար ...:
 Ալիքներն ա՛լ չենք դիտեր շարժումներուդ գեղեցիկ .
 Կը հետեւինք լոկ յօյսով , երազներով , բոցերով
 Մեր հաւատին ու մըտին ...:
 Ահա՝ դափնին հայուիններ զոյց չըբնաղ ,
 Կը մը բատին ոսերն ու նրպաւոր դարձիդ կը սպասէն ...
 Օ՛՛ն , բրոխչ մ'ալ , վերելք մը ե՛ւըս հուժկու ,
 Եւ իմաստուն պատուանդանին վրայ լուռ եւ ծրնադիր ,
 Աղօրելով , աղօրելով համբուրէ .
 Քսուերը սուրբ մեռնալիներուն մեր անման...:

ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆ

ԱՌ Պ. ԽԱԺԻՄԵՍՆ

Նախարարապես Հայկ . Հանրապետ .

Մեր սիրելի մեռելներու քափօրին հետ այս գիշեր ,
 Ապրած վրօսին Յաղթանակն ու Յաղթանակը փառքին ,
 Երջանկութեան եւ Սուզի համբաներէն անցնելով՝
 Կու գանի ըգինե ողջունել...:
 Ամենին անդորր զըրահուած ենի Վըրէժի ,
 Ասելուրեան եւ Յոյսի նըրիրական ջահերով .
 (Որ լըրբենի խուժան և՝ իր բոքը պատուց
 Զանոնի հապճեպ մարելու)
 Որոնց լոյսներն արշալոյսի մը բոցերուն պէս հուժկու ,
 Մեր կողերուն կու տան Ուժ , անխններուն սուրբ՝
 համբոյր ,
 Եւ ամբոխին կորախամակ՝ անէ՛ծք... : Ո՛վ հակատագիր ,
 Ո՛վ շանքերու , ալիքներու , վարդերու
 Հերոսական մահառում...:
 Եւ ըրդրայուած օրերու ի՛նչ հրաւափառ այլակեր-
 պում...:
 Ահաւասիկ մենի կու գանի քափօրներով , պարերով ,
 Անդունդներէն՝ ուր մեր միսերն անզդերն անարգ
 կը քցեցին ...

Եւ վիճերէն, անտառներէն Զարլիփին,
Եւ վերջապէս մեզ ծընող արգանդներէն հրավան
Աւ Վըրէժի, Կամֆի, Մըրժի արեւեր
Վեհօրէն արդ կը նեան ...:

Ահաւասիկ մենք կու գանձ պատռած պատաճը ըլլերսեւ...
Ա. դաւերով խարազանուած մեր կողերէն վար հոսող
Արփինն համակ կը փոխուի հառազայրի, համբոյրի...
Եւ բոցերու, երգերու մէջէն լիդոս ժալելով,
— Ս. դօրելու, մըուընչելու միւս պատրաս —

Մոայլ ամպերու մէջ շանթերը նըւանող արծոյն պէս,
Մենի՛ մահէն ի կեանի արշաւող՝ մեր բըռունցիցներն
իբր ռումք,
Նորէն պատրաս հակատելու մեզ խորտակող կամ
իին դիմ,
Անմահաբոյր Երազին, Փառփին համար հրազըմբէք,
Մենի՛ այս գիշեր բափօններով կու գաևի ըզեզ ող-
ջունել...:

Ով երջանիկ առալոյս մեր գիւերուած երկինքին ...
Բազմակընճիռ խորութիւն եւ յայսերու հորիզոն ...
Ապառած խանդ, շօշափելի ըսփոփանի եւ հրեղէն
միտք...
Արմատէն մինչ ծիլը ցայտող ջինջ աւիտ...

Քու ացերուդ իմաստուն հայեացքներուն մենի կարօ՞ս՝
Թոյլ տուր որ մեր ուկորներուն հետ բըռուա,
Լուսասաղարք բարժիներ իբրը կերն վառելով՝
Համակրանի համբոյրներ հակտիդ վըրայ ակոսեն...:

Խորհուրդն նիւթը ծընաւ, իայ համեարին կայծե-
րէն դունի,
Որ բարձրաքերձ Արարատի ձիւսամարմար կաւարէն՝
Վըրէծներու ոսկի մականն ի ձեռին,
Զանգուածային կամքերն ի մի բոլորած,
Ազատութեան արձանին կիսահասակը զըւարք՝
Յոյսին մուրնովն անմսիօրէն կերտեցիր...:
Եւ ո՞վ տեսիլ, ո՞որ դարերու երիսասարդ եւ մեծ
Սովուս,

Մըրրիկներու քափօրին դուն խանդալառ դրօսակիր,
Որ Մասիսի սալին վրայ սըրելով սուրը Յեղին,
Զանգեզուրի ամպերէն —կայծակներով դեռ լրդի—
Մըխըրհեցիր, պատուցիր
Մեր ապագան խափանող Գիշերին պո'րտը խաւար.
Օրուն ի տես հըպարտօրէն խոնարհած,
Ամազոնի, Նեղոսի եւ Վուփորի ափերէն
Նանքի փունջեր իբրւ ընծայ ոսերուդ տակ կը նե-
տեսի . . .:

ՀԱՅՐԵՆԻ ՀՐԱՒՔ

ՊԱՆԴՈՒԽՏԻՆ

Յուպդ ալ կոտե՛, ո՞վ սրբազան տառապող,
Ու հրդեհիս բոցերէն մախաղն ուսիդ բող այրի.
Եւ յիշատակն ըստկաբոյր երկինքներուն անծանօթ
Ալ բող խամրի սրտիդ մէջ երազին պէս անմարմին...:

Վերադարձի՛ր. ա'լ հրաժեօս տուր անժըլիս մայ-
Ռերուն,
Ու կիրքին հետ կը հոսի ատելուրինն անհամբոյր.
Ու արիւնի օր մ' հապճեալ որ մեկնեցար իր ըսրուկ,
Մեր կամքերուն վրէծէն վերջ պիտի դառնաս արդ
հրապարս...:

Ալ մե՛ծ եղիր. որովհետեւ, ո՞վ նորածին երջան-
Մեր երկինքին ասդերն հին նոր փառերով կը
Ու հայրենի բարձունքներուն վրայ վեհ, Ժրափին.
Կը մըռնչեն պողպատներն ու կը հըրճափ եռագոյնն...:

Ալ կոտե՛ ցուպդ: Ա'ն սա բըրիչն ու առ սա սուրբ
ոսկեփայլ, Մին հաղին սի՛րը մըխէ ու մին նակտի՛ն նենգուրեան.
Ու երբ անցնիս դաշտերէն, ծառուղիէն նորակերս,
Մարդերը բող ողջունեն Քաղաքացին երջանիկ...:

ՏԵՍԻԼ

ՍՈՒՐԲ ՍՏՈՒԵՐՆԵՐԸ ԿԸ ԽՕՍԻՆ

Ապրի 11 ի յիշատակին

Դուք, ո՞վ Յոյսի եղբայրներ,
Որ գեղարոյր Յիշատակին համար այսօր Կ'արտասուե
Ե՛ւ վեհօրէն ե՛ւ անզոր,
Անճառազայր եւ քուառ զիշերներքի անցնելով՝
Կ'արակեցէ՛ք սա խուճկի սուրբ մայառներն,
Ե՛ւ իրենց բոյերեն հայրենի խորաններուն առջեւեն
Թող հապճեպին շանքերու եղբայրուրինն որոնել...:
Սյուր ե՛ւ լանք Ե՛ւ վեհօրէն աղօրենի...
Ժողովուրդ մ' իր հերոսներովն է հրապար...:
0'հ, լոյսին ո՞ր բարձունքներէն կը մըռընչեն Ս.նոնի արդ...
Այս ի'նչ հետափն աղաղակ է որ ամսիւն կը հոսի...
Մրդիկներու ի'նչ ահաւոր որոսում...:
0'հ, կանգ առեք, ո՞վ դուք բոլորդ որոնց սրտին մէջ այսօր,
Կը բափառին լուսապայծառ եւ սրբազան ըլսուեներ...:
Ամպիւն ահա երկիվելկեայ ու հապճեպով կը բացուին.
Եւ Յաւեւմին ապարանին — ասուածային դամբարան —
Բոլոր անոնի որ գերեզման չունեցան,
Եւ դեռ անոնի, որ ալիքներն իրենց պատանին հիւսեցին,
Բոլորն հրապար, անքիւ սուրբեր անմասունի,
Թափօններով կ'իշնեն զուարք՝ զերդ մայխսեան նառազայր...:

Աւելիք դրեցէ՞, եղբայրներ, սրբանալորդ, երկիր դած,
Գեղարաբառ ուրբներն Անոնց ահաւագիկ կը խօսին,
Կը ժառզեն իմաստութիւնը Սուրբին . . . :

«Ո՞վ փառք, եւ ալելու եւ օր անուրիւն . . .
Փառք մեր Յեղին եւ համբոյք մեր մայրեռուն . . .
Ահաւագիկ եղբայրուն ձեզ ամպերէն կը խօսին
Եւ մեր խօսին առատութիւնը շանքերուն կը յանձնեն :
Մենք աղապաղ մեռն պահեր, զեհենական ոնքրին,
Մենք՝ երջանիկ օրերու յարազրւարք ուխտաւոր,
Եւ լրումին կարմիր զններն ու անտրսն աչ ծամագան,
Մեծ խրճշոյին չինչ գինին գեռ չըսրմող հարսնելոր . . .
Ի՞ առօպոյի համբոյեներն զրդիր ած
Գիշերներու դըռնապան . . .
Մենք՝ դրօսակ բմբոս եւ Մըսածումի գերիներ . . .
Մենք բիր ուժին տակ մահ ոց ած զեղագանգուր իտեալ . . .
Մենք մախուր Յայ ձեր խիդներուն ալենու,
Եւ չինչ փառու, եւ անբերի բոցհառ աս
Ալեկոծեալ գիշերներու . . .
Ահաւագիկ եղբայրուն ձեզ անպերէն կը խօսին
Եւ մեր խօսին առատութիւնը շանքերուն կը յանձնեն :
Այսօր անդորր արտասույյէն Յիշատակին համար լոկ .
Ու վաղը, ձեր պանդուխտի օրեւանները խարխուկ,
Հզմեղ հընձող գերա ոդիով խանդելով
(Օ՛, զարձութելի ու սեւ օրերն իիել նորհն ըսկըսանի)
Քանդակեցէ՞, կերտեցէ՞,
Մեծ պանդեռնի հ ոյրենի,
Մեր բափառող բասուերն ուն վայելսւչ . . . :

«Վաղն, ո՞վ ազնիւ սերունդներ, ո՞վ կենացի ներոսներ,
Վաղն, երբ արփույն համբոյեներն
Երջանիորէն ձեր կապերուն կը հրային,
Զեր բրիչները հոդին եղբայրութեան չըյանձնած,
Բոլորդ հապնեալ փարեցէն երկնապարզեւ պողպատին . . .
Ասուածները վրեժին համ օր լոկ կ'ապրին . . .
Եւ ուժին ջինջ բեւերուն տակ մայրենի,
Ալ ըզգեցէն ծիրանի եւ դրուկ քագ ձեր զիսուն . . .
Դիրանիներ խաղաղութեան եւ բազ մը վեհ գաղափարի . . .
Ո՞վ հայրենիք, հայրենիք, դալարաւ ևս սաւերով . . .
Ո՞վ հայրենի՞ք, կարկաչանու առուակներուդ մենք կարօս . . .
Մեր բասուերներն անա կ'երգին Ասելու թիւն եւ Վըրեծ,
Ո՞վ Հայաստան, Հայաստան, Անմահութիւն եւ Երազ» . . . :

Կիլիկե սև նահատակներուն կամքը

Ա.ՏԵԼՈՒԹԻՒՆ



Նորէն ոճրին սեւ խուժանն՝
Ազուաներու, բազէներու բափօրին հետ ըստահակ,
Կատաղութիւնն իր ըրլմորած ու խենէց,
Բընազդորէն ու սանձարձակ կը ծորէ
Գեղագանգուր եւ ուռւան մարմիններու մէջ վլրտիս...:
Կարկաչանու գետերն արիւն նորէն արի'ն կը նոսին,
Եւ ըսպիտակ լեռներն ընդոս որոտընդոս կը դղըրդին
Զարհուրելի ու ահաւոր կանչերէն ...
Նորէն պայծառ ուղեղներ դուրս կը բափին գանկերէ,
Եւ շինջ բիբեր նիզակուած,
Ճառագայթի փոխան արիւն կը ժայթեն ...:
Նորէն հըսկայ կարաւան
Մ' (աւերակուած, կորաքամակ եւ քուառ)
Դաշոյնին տակ ծընտադիր
Կը գըրկէ մահն ու մահը զայն կը գըրկէ ...:

Ո՞վ սըգաւոր եղբայրներ,
Անմահաբոյր Վրէծին հունիսերն ալ ուոփ'ն
Թող ձեր հոգուոյն ակօսներուն մէջ բախծոն,
Ու մայիսեան համբոյրները
Թող զան հապնեապ անոնց ծիլերն համբուրել...:
Ո՞վ դուք բոլորդ՝ որ ձեր կարմիր բազուկներով կեր-
սեցին

Արշալոյսներ գեղանի
Եւ մեր ցեղին զերեշանիկ սպազան,
Եւ դո՛ւֆ քոյրերս,
Որ ձեր դեռ բաց աչքերուն մէջ սառած սուզն
Ո՛չ ով գիտէ քէ ո՛ր արփույն նանանչէն
Պիտի հալի վերջապէս,
Բացէ՛ բոլորը ձեր կուրծքերը մարմար
Եւ բոյլ ըրտէ՛ որ սա կարմիր սրբուակէս,
Զեր նոր եսին երակներուն մէջ ես զամ,
Զարհուրելի առասութեամբ
Ասելուրին, ասելուրին ներարկել...:
Ու զերդ մըրրիկ մը լեռներէն արշաւող
Կամ ամպերէն ինենող շանք մ' որ կ'աւերէ,
Ասելավառ, վլրէծխընդիր ու հըպարս,
Զեր պողպատէ բըռունցներով խոյացէ՛
Խուժանին վրայ գըռենիկ ...:
Օ՛ն, շարժեցէ՛, վաղն արդէն ո՛ւս պիտ՝ ըլլայ...:
Ու ձեր ժայլերգը բող ըլլայ լոկ Վլրէժ,
Ասելուրին եւ նըզոյի ...:

Կիլիկեան ճամատակներուն կամք

ԱՀԱԶԱՆԴ

ԿՈՉ

Ով երշանիկ Արեւմուսի բայասակիրը ժողովուրդներ,
Ռահիմիաներն իմացական՝ գեղածիծաղ մշակոյրին,
Որ ծիրանի համբոյթներուն սակ Ռւծին,
Պիսի կերտէ նրւիրական վրճիռներ,
Թոյլ Տրւէ որ մեծ յոյսերու օրեր ապրող ցեղ մ'ընդոս,
Նորօրինակ եղենցին
Մազիլներուն հօնումներն զ արհուրած
Գոյ ձեր խիդները փորուրկել այս առտու...:

Մենք, որ մեր ջինչ արիւնին բարրկուրեան սեւ սերմերն
Ասելուրեան բոցերով հրպարակեն այրեցին...
Մենք, որ պայպատ բռուցիցներով Արարային մինչև Վեռակօն,
Մեր ճիզակներն ուղած բնգդեմ նախատներու բարբառ
Յալբանակի արձանն անդորր մուրնեցին...
Մենք վերջապէս, որ գարերով գարերով,
Եւ սառապած եւ բմբոս,

Արեւմուսի Մըտածումն Արեւելին կ ամ աւեցին...

Մահուան առջեւ ըրմուած

Նարեն դրժքախ եր յունիներ եւ մըրրիկներ զեհենական,

Սարսուններով կը վար ակին մեր սրտերն

Ահաբեկեալ, վիրաւոր...:

Ո՞ն բոյլ Տրւէ որ ահաւոր մեծուրեամբ

Սա զանգակները կախուած ձեր խիդներուն առլնրեր,

Թափօրներով վարած ա'նոց պարաներուն պըծինձէ

Ճնշեցրնել զանի այսօր, հիշեցրնել զանի այսօր...

Տեսէ՛, ազգե՛ր, սարտառու՛ ան սպիտերու վայ ման պոյր,

Նորեն հապնեալ կը սըրէ

Խուժանն իր սուրն ու կացինները խեճէ

Արոնի երեկ չը ճ ա չց ամ ժ անդին այսոց բայրը պիղծ...

Ու, վա՛սաբար, զրսակակուած մոլեգնու բիւնն իր սեամ. զ

Մեր գիշերուած խորանին դեմ յանդիման

Կը խընկարկէ իմ ասուրեամբ հիրանոս...:

Տեսէ՛, ազգե՛ր, ձիւամարմ առ լեռներն համակ մեր ցեղին

Տեսէ՛, ազգե՛ր, ձիւամարմ առ լեռներն ընդմեջէն,

Առատանու եւ մայր պոյր արիւներուն ընդմեջէն...

Արաւոյսաներ կ'ուլցունեն...

Եւ լրն սկները կ ուրիշին առ սուրեամբ կը նրանին...:

Տեսէ՛, ազգե՛ր, ազգե՛ր, պիղծ...

Ամբոխը պար ե բըռնած.

Եւ կ'ուզէ որ պար իր ծափն մէ գեղ ամի աղջիկներն...

Կուզեն այրեր սուշել, ու քուշա ծերերը բիւնը

Մահացընել. եւ մատուկներն այրէլ... ջա՛րդ...:
Օ՞հ, պիտի ո՞վ սանձև նժողզն այդ խելազար արշաւէն.
Պիտի ո՞ր մշակը բոլլ տայ
Որ դեղնորակ ցորեաններ
Թըստառօրէն խոնարհին իր տունչին տակ զերդ մթրիկ...
Ի՞ իր բարկանայր սալոսրմբակ դոփիւնէն
Պայծառ դաշտերն աւերին...
Օ՞հ, միթչեւ ե՞րք քրիստոնեայ համբոյրներ
Անհրապոյր ըզրբներու վրայ պիտ' ստոին.
Կամ պալատները կերտրւած մեր լուսաւոր
Ռոկորներուն որմերէն
Պիտի հրդգեհն առամներովն իր կրծէ...
Ո՞հ, բոլլ մի՛ տաֆ, ո՞վ դուք բոլորդ որ զիտէ
Թէ մեր ցեղին զարիւրելի աշերն ձեզ ի՛նչ կր խօսին...
Ո՞հ, բոլլ մի՛ տաֆ
Որ պարտրւած, ատելավառ եւ անկրծիու խուժանին
Յնորուած բազուկը շարժի...:
Եւ, որպէս զի Արեւելին արշալոյսովն իր փայլի,
Ու դարերու հասուն իր նահանջներովն լու սավառէ,
Օ՞ն հանդեցէք, հանդեցէք
Եւ հաւարին ե՛ւ Զարիֆին զոռ պատճենները բոլոր.
Ու զահներով մեր կողե՛րը շանիքներու քեկորներով,
Մեր Զայրոյրին սրւէք քեւեր ւ'ընդվրզումին մրդիկ-բոց...:

Դարերաւ նախօսիակին

ՆՈՐ Ա.ԱՏՈՒԱԾՆԵՐ Կ'ՈՒԶԵՆՔ...

Դռւէր եին առուածներուն

Մինչ ուրիշներ կը պայխարին ի խնդիր
երջանկութեան,
Մեր արխինք դեռ կը հոսի լոկ Ազա.
Տուրեան համար :

Բազինին մեջ վեհաւուն,
Զոր կերտեցին մեռնող դարերն՝ ոսկեմբայիս արիւնին
Ու կողերէն ցեղերուն բարեկածին ու հրպար,
Բոլոր դիմերն անանուն, բազմալեզու, բազմաննար,
Արեւելին երազապ ուս, Արեւմուսէն բարձրայն,
Ահաւասիկ կը ուսպին սեղսնին ոււրջը բոզմիլ.
Ուր խ սնդավառ բցերով կը վասի ջահն իմաստութեան...
Մարմարներուն գրայ պերն՝ առընթեւ մե՛ծ խորանին,
Կրնդրուներու եւ խունիկ բութերուն մեջ հետահոս,
Ժողովուրդներ ծընրօդիր բապատակու մեծ Վաղուան,
Եղայրորէն ա դօքեն...
Որովհետեւ, նաւատացեալ բարուներն,

Ասուածներու կամքերուն եւ փափաքին հակառակ,
Կ'ըլլան մտերիմ աղօրքին մէջ ու վրչտին...:

Դիեւուն պետի, աւասիկ, մէծապայծ ու բաներով,
Վայելչորին կ'ողջունէ Խմասունները երկրին,
Ուռուն կարգաւ կը պատմէն
Երւանուած ջի՞նց իտեալինեն ւ'երջանկուրիւնը բերք
Ժողովուրդին իրենց զանգուր վարուրով...:
Բայց ծափերին, երգեւեն ու պարերէն վերջ զրար,
Բարձրանալով պատուանկանին վըրայ մերկ,
Ու անժըլիս ու պըրըսած յօնիւն իր,
Մեր ծերունի Խմասունն ա'խողէս ահա կը խոսի.

«Երիտասարդ խոսերուս ունկըրնդրեցիք, ըններներ.
Խմասուրինն ու հանճարն որ ուղեղէս կը զայտին,
Առած եմ ևս մըշտանս արխուններէն իմ ցեղին,
Որ ծրնաւ կոյր գարերէն սրտամբախիծ ու խառար
Եւ որ հական իր բանգակից «Ազատուրիւն եւ Վրեժ»...
Բարէ, դիեւերդ, մերկուն պատմեցիք
Ազատանց ձեր ցեղերուն նրբուաննն ու սւրբ կարմիր,
Եւ ըննորհների ասուածներուն սըրբազնն
Ուռուն մարմար անդրիներուն՝ իբր ընծայ,
Կ'ողջակիզեն ու կը պարեն ու կը խրմեն վեհօրէն,
Նոր Գարերու, նոր Յոյսերու, երջանկուրեան ի խրնդիր...:
Բայց, դուրս իմ մեծ ժողովուրզս, (ան պիտի մի՛շ միծ ըլլայ,
Ու դիու երբ՛ չը տեսու
Գեղ սծիծ աղ առօսլոյ մ'ու մայրամուս մ'անարին,
Բազուկներով, բրիչներով, բարերով.
Ասուածների իր ասու սծօրէն ու անբրտինք կը բանդէ.

— Արովինեսեւ զիտէք որ կ'ասուածանայ ցեղ մ'ընդոս,
Եր սրտերն իր միահամուռ՝ Գիւերին մէջ սրբովին—:

Այն ըսպիտակ մոմերուն,
Զոր գարերով խորաններու վըրայ սուրբ,
Զերդ երկիւղած հաւասացեալ՝ վառեցին,
Ու Կրօնին ու Աղօրքին բարեպատ,
Ուռուն անդորր վերացումին եւ յոսին մէջ ցնորական
Կը զնիելին ցուկեր մեր զոմերուն,
Այս բոլորին, այս բոլորին իբրը վարձ,
Վրրկեցին մահն եղբայրներս ու զոս կըկումը բոյերս...
Եւ կը հոսի մեռ արխւնն Ազատուրին համար լոկ...:
Սյո՛, վընիուն անդառնալի է այսօր.
Քանդումի զործը ռուտով եւ վեհօրէն կ'աւարտի
Ու հանճ արի բրուսապես ժողովուրդն այս մէծազարմ,
Այս բազին մէջ վեհառուք
Ու Գարերու իմաց սկան սեմին առջեւ բարձրադիր,
Գեղաբարբառ կը պոռայ.
«Հին ասուածներն ալ մեռան, նոր Ասուածներ կ'ուզենին մէնին
«Առաջինի, երիտասարդ, ըզմ'ալելի ասուածներ,
«Մր շամբերով, բոյերով խառազաննեն անխօրսիր.
«Ճակատագիրն ու Գիւերն եւ Մրրիկներն ահաւոր...:



Բ.

ՊԱՏԿԵՐՆԵՐ

Փ Տ Ե Ա Լ Ի Ն

Կանգ ա'ն — «ճիզ մ'ալ» ամպերն ինծի կ'որուան .
Մուրին ծոցէն խաւարին բիբն ինձ կ'ըսէ,
«Զո՞ւր ծըպիսներ, դարերն իսկ դեռ չըհասան».
Կը փրափրսայ վերէն լուսինն «ըսպասէ»...:

Կ'երգեն շուրջիս իրերն, ինձ վարդ կը նետեն
Որ կ'ելլեմ վեր ճիշդ հակառակը շանքին,
Որ կը ծընի բարձունքներէն, ամպերէն
Եւ կը սուզի անհունին խորն ովկեանին ...:

Կանգ ա'ն, եւ կամ նըւաղեցար ժայլդ յոգնած,
Առանց առոր ալ թէպէս ժեզ պիտ' հասնիմ.
Զի արարիչ մ'է ըստեղծած զիս — Աստուծ —
Եւ դուն ծընած մըտիս քոխչէն մըտերիմ ...:

Ո՞վ մըրրիկ, ո՞վ անհըպելիդ. կ'աղօրեմ
Արդ ծընրաղիր բոց-ուժիդ դէմ յանդիման.
Կեցի՛ր այդտեղ, այդ բարձունքին վրայ վըսեմ,
Նըպատակիս լեռը ժեզի պատուանդան ...:

Ծընած հովէն, արցունիներէն աստղերուն,
Ու համբուրած թըռուառութեան ձեռքը սեւ,
Ես, միամիտ եւ ծեր տըղայ, անանուն
Ուժն ունիմ արդ հասնելու մեզ ի հեւ ի հեւ . . . :

Զինջ հասակիս մէջ՝ ըսպիտակ ու զըւարք՝
Երբ երազել կը սորվէի լուսինէն,
Եւ կ'երգէի ժաղելով մօրս հետ վարդ,
Ի' ալիբներուն կը հեգէի բառն ամէն,

Զինջ հասակիս, կ'ըսեմ, նանչցայ մեզ արդէն,
Թէպէս այնիան՝ որքան անցորդ մը կըրնայ
Հէգ մեռէլ մ' իր շիրմախարի տառերէն
Ճանչնալ ու պահ մ' աղօթել լուն իր վըրայ . . .

Ճամբուն վըրայ որ կ'երկարի մեզ անհուն,
Կ'ըլլամ մտերիմ Փառին հետ, կամ դողահար
Կը յանձնեմ զիս Արեւին հուր թեւերուն,
Ի տես Վըշտին, Մըրրիկներուն դալկահար,

Ինչպէս մանուկ մ' որ կը վախճայ անգիտակ
Ու կը փարի մօրը փափուկ թըղանցին,
Երբ կը տեսնէ մարմար առիւծ մ' ներարձակ
Որ կը նիրին դըրան առջեւ պալատին . . . :

* * *

Ո՞հ, որքան բո՞ւնն է իղձը մեզ հասնելու,
Նանքի թեւեր դըրած մեզի կ'արշաւեմ.
Անփոյք ժայլերս հըրամանիդ միւս հըլու,
Կը չափեն վիհն ու անտաները վըսեմ . . . :

Ո՞հ, դեռ երկար պիտի ժալե՞մ . . . : Ալ կանգ ա'ն.
Յոզնեցայ : Ո՞ւր է Լոյսն, Անհունը . . . Գիւեր . . .:
Քնարիս ժով լուռ կ'արտասուեմ, զերդ սիրահար
Մ' իր սիրունոյն հողակոյսին առընթեր . . . :

Պահ մ' անհունին եզրը նըստած կը խոլամ.
Գիւերն ի՞նչ փոյք, վըսեմ երգ մ' է Ապագան.
Մըրընջող շանքէն, որոնցներէն վերջ անհամ
Արփունյն ծրափիսն է որ կ'իյայ ժրական . . . :

Թող այդ գիւերը բըռընկի հոգւոյս մէջ
— Զերդ նայուածքներ հրայրեն՝ սըրտի մէջ սիրող —
Արշալոյսով մ'որուն կայծերը անչէջ
Պիս՝ համբուրեն կոյսի կողերդ ոսկեռող :

Անդունին առջեւս է անյատակ, դէմըս՝ դո՞ւն,
Կամ պիս՝ հուծկու թըղփչով մը մեզի զամ
Եւ կամ ամպէն ինկող արծուի մ' պէս անբոյն,
Թող զըլորիս՝ ըրած խաւարն ինձ դամբան . . . :

* * *

—կանգ ա'ն— «ճիզ մ'ալ» ամպերն ինծի կ'որուան.
Մուրին ծոցէն խաւարին բիբն ինձ կ'ըսէ,
«Զո՞ւր ժըպիտներ, դարերն իսկ դեռ չըհասան»
Կը փրսփրսայ վերէն լուսին «ըսպասէ» . . . :

ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ

Դուռը բախողն ո՞վ է, ինձմէ ի'նչ կ'ուզես,
Ո՞վ ծեր վըհուկ, խըրնիք'ներու գիշերներու ուրուական
Հին օրերու միտերմութիւնն ալ մոռցիր.
Ես ուխտած եմ հետըդ երբե'ք չըխօսիլ . . . :

Հեռո՞ւ ինձմէ, ա'լ ձանձրացած եմ քեզմէ,
Զերդ դեռասի հարս մ' իր ցընդած կեսուրէն,
Դուռը պիտի չըբանամ, յոյսրդ կըսրէ',
Չիս աստուածներն որդեգրեցին. ոյլեց զիս ձեռք
մ'երջանիկ . . .

Նիզին ծակէն կը դիտեմ դէմքը պառաւ,
Ըստրկութիւնն հոն իբր արցունք կը հոսի,
Օ՞հ ես կ'ատեմ բիբերուդ այդ տըխութիւնն
Ինչպէս կ'ատեն ծաղիկներն անարդ համբոյրն օձերուն:

Զո՞ւր կը սպասես, Գաղափարի խպարանն է այս
վըսեմ,

Ուր տուն-փեսայ եկած եմ մեծ օժիտով !
Պիս' հոս երբե'ք չըմքնես, ինչպէս ծամէն՝ սատանան.
Հեռացիր շուս. ես պիս' երբամ աստղերուն գիրկը
նընջել . . . :

ՆԱԻԱՎԱՐԻՆ

Թիավարէ՛, ո'վ ծերուկ, Աւ ծամօթէ իմձ կը սպասէ..
Բազուկիերուդ ուժը Տուր բիերուդ հին մերկուրեան.
Ու զերդ խենք մանչ մ'որ իր ձին կը մըտրակէ քըրտօրէն,
Խարազանէ՛ եւ դու արդ կողերն յոգբած Յաւակիդ....
Ու հապճեպէ՛. հոգ չէ որ Քըրտինքն հոսի կուրծքդ ի վար,
Ենչպէս կանաչ մարզերէն անխօս եւ ջի՛ ջ առու եր.
Թիավարէ՛. (ու այս մեզ՝ բակաւագրին բառն է լոկ
Հոսրուկ մ'է բա՛րդ քեզի եւ դուն կամփիս — բիա-
Առազաս բա՛ց կամ ըշտապէ. մըրորկէն մի՛ սար-
Սափիր. սափիր.
Խոյս Տուր միայն սա կոպիս ըրբունքներէն ճայուերուն,
Ու հիւղակիդ կը ցըցքն խարխուլ պատերը անհիմ,
Ենչպէս ըրբէերը կիրքին կը ոչ մարմինը մաքուր...
...Ալ կանգ ա՛ն հոս. ու երգէ երգը խըռապոս,
Ալիքներուն պիս՝ ըլլանք երգերով լոկ մըտերիմ.
Ու եզերէն բող դիտեն երջանկուրիմը մեր սին,
Մենք այսեղէն հրճուանքն իրեց խարուսիկ...

ՆԱԻԱՎԱՅՔ

Յուլիսեան ջինջ տուաւօս...
Կը բարձրանայ մըւոււն արդէն ու համբոյներն արփիին,
Կ'ինան ժրպիս առ ժրպիս
Մեհեաներուն վրալ հրպարս հաղափակիր ոստանին:
Պայքարին կոյր ալիքներն երջանկակերս մայքերէն,
Կը խումեն դէ՛պ բատեմարանն ահաւոր,
Դեպ ի հընոցն, վառարանն ուր համատարած Շարժումին,
Կեռան շանքերն բատեղձազործ հանճարին բո՛ց կայծերէն ...:
Գիւղին անդորր մենուքիւնն ու մարզերուն երազն հոս,
Կը խամրին ի՛բր նըւագ
Ինկած կարմիր կըլափին մէջ ժըլսորին...:
Երկարին գործ բերաններէն տողին անդուլ կը պոռքիայ.
Ճախարակներն արտասովոր կը պոռան
Մատերուն տակ մարդերուն
Ու զրսպիւած ուժին հրավառ ոսումներէն խելազաւ:
Կը պարպըլին ահա պարարս արզանիներն
Հըսկայ եւ վէհ նաւերուն. որոնց պորտին վրալ մըխուած
Նըրբամարմին ու երկնուղէս կայմերէն'

Զըւարք դրօներ կու տան համբոյք այսերուն լո՛յս բաղաքին...:
 Ու մրցոսած բեռնակիրներ՝ որոնց առոյգ կուրծերէն
 Քըրտինի ջինջ կարիլներ առատօրէն կը հոսին,
 Քարափին վրայ նաշակաւոր կը շարեն
 Պարկերուն դէ՛զն բաղիտակ:
 Հոն, բըխակող ցըլկանաւեր ածխաթաքախ ու լրդի,
 Մայրամուտին գոմերն իրենց ինչպէս կովերն հեւալին,
 Կ'արտօրան դէպ ի եզեր.
 Որուն կոպիս որմերուն տակ երեք մանչեր մուրացիկ,
 Ալ ձանձացած աղերսելէ մարդերուն,
 Կը կատակին փորովն իրենց անօրի...:
 Հոս, գեղակերտ նաև մ'արագ—ովկեանոսեան ապարան—
 Հրդեհներուն, ալիբներուն առջեւ զրւարք ամբոխին
 Որոտալով մեկնումի բայլերզն ահեղ ու խրոպոս,
 Կու տայ հրաժեւ ցամաքին ուր մարմինն իր կերտեցին:
 Կը խարսխն անդին ահա շամբազպրահ, բարձրավիզ,
 Երիտասարդ ուրիշ նաւեր ըգուռւաւոր բայլերով.
 Խունապն արգէն կը սկըսի, տեղի կու տան պըրտիկներն,
 Որոնի զիւդին ոչխարներուն պէս խոնարի
 Կը տապին դէպ ի փարախն ի տես մորնջող գայլերուն...:
 Նորին բացերն երկնահամբոյք Աշխատանին բարերար,
 Կը տարածուին հորիզոնն հորիզոն.
 Ալ ո՛չ դադար կայ ո՛չ քուն եւ ոչ մէկ բիծ զայրոյքի,
 Համակ շարժում ու հանճ որ, համակ բազուկ ու բրտինի...:
 Հոն, պանդոկի մ'աստակառոյց վերնայարկին դիւրական,
 Գեղեցիկ կիւն մ'հոլանի
 Բիբերուս լուռ կը ժըպտի...:

Լ Ս Գ Ա Ն Փ Ը

Երերն անբիծ կը հըծծէ...
 Գեղաւուրք ծո՛վը կը հեւայ, որուն լուրք
 Արգանդին մէջ իբր ոսկի սերմ կը հոսին
 Ճառազայրներն արեւին...:
 Կարմիր ու վես բըլուրին տակ եզերին,
 Ուր սերեւներն երկնահամբոյք ծառերուն
 Կը փշափրսան զեփիւռին հիւս ամուրի,
 Նըրբամարմին ու բաղիտակ եակներ
 Կ'ըմպեն բիւրեղ առ բիւրեղ
 Երջանկուրին հանոյին...:
 Ամենն աղուոր աղջընակներ հոլանի,
 Դեռ անզիտակ կիրքը հրսկայ գաղտնիքին,
 Կը զըրկեն ջուրն ընտանի:
 Ու բախնեներն իրենց գողտիկ կուրծերուն,
 Որոնց մէջ դեռ կարին սեղ
 Կը բըրբռան լոյսի ցոլքեր միամիս,
 Ալիբներուն բազցը հրալումին դիւրաբորք,
 Կ'երազեն սէրն ու նըրաբերք վարդ ըրբներն
 Ապագայ յոյս մանուկին...:
 Ոմանի անզին կը պարեն պարն աստղերուն,
 Ճիզեր կ'ընեն ըզմալելի եւ նրկուն.
 Կը կատակին ջուր կը սշրսկին ուրիշներ,

Վարսերն իրենց ոսկեփայլ
Տըւած հովին ալիքներուն հետօրոք . . . :
Քրքիչներու ի՞նչ բընտուրիւն խօլական,
Ուսումներու ի՞նչ ըսպիտակ հեղեղութիւն,
Եւ ի՞նչ խարտեաւ առատոքիւն շարժումի
Կը վեւվետեն հանելի ջուրը ծովին . . . :

Ու մարմիններ շուշանաբոյր ու թեթև
Կոհակներուն մէջին անդորր կը սահին,
Կողերն իրենց — բընտուր պարտեզ մ' որուն մէջ
Հանճար մ' հրսկայ կամ ոնրազործ մ' ահարկու
Դեռ անարիւն կը նիրեն —
Տարածելով արփոյն կանաչ թեւերուն
Ու աղօքին վրայ լրսակ ջուրերուն . . . :

Հ Ր Դ Ե Ն Ը

Հրամանն ըստոր աստուածներուն հեթանոս,
Կոյր մըրրիկներն անտառներուն շեփուրեց.
Ու խըրանեց կատաղուրիւնն ահաւոր
Հըրամարմին շանթերուն . . .

* * *

Ո՞վ գիշեր աղէտաւոր եւ անժրպիս յիշատակ . . . :
Ճակատագիրը մոլեռանդ՝ մանուկն հրեց դեռափ,
Որուն նիհար ձեռներէն կանթեղն ինկաւ կոտրելով
Քուրձերուն վրայ հընտմաւ . . . :
Զէքին կարմիր լեզուկն տախտակամածը խարխով,
Բըութեաւ հապնեպով անէծքին տակ պառափն.
Որ ըրւարած՝ անպէտ իրերն իր շալկած՝
Ծեր ուսումով մ' անապարեց դըռուկն դուրս:
Նընջասենեակը խուժեց հուրը ու անկէ վերջ բր-
սօրէն,
Գէպի մառանն հետաքրոյր . . . :

Ո՞վ զիւեր աղէտաւոր ...

Նըրիւական սըրբութիւններն հայրենի

Ու ապագան երջանիկ երազներու եւ յոյսի,

Զարհուրելի ու դըմբախ մայրամուսներ կը գըրկեն ...

Խըրնիքէն վերջ պալատն ահա բըռքնկեցաւ ... օգ-
նութիւն ...

Ու անկէ վերջ ունիս մ' ալ ...

Կամարն արդէն փլաւ բոցէն ու բոունցիններէն մըրըրկին
Որոնի իբրև սիրահար՝ գըգուաններու մէջ վայրի,
Կ'ըմպէն հաճոյին աւերումին ... օգնութիւն ... :

Ու մոծիլները կարմիր ինչպէս ոսկի թիթեռնիկներ,
Կը բարձրաման բըրգաձեւ ու կ'իյնան վար իբր ասուալ:
Ասդերն ա'լ չեն տեսնըրի ծուխին ըմբոս պարերէն,
Ու զերդ ամպէր կը պատեւեն պայծառութիւնն եր-
կընիքին ... :

Ո՞վ զիւեր աղէտաւոր ...

Հորիզոնն արդ բոզերու պէս կարմրած՝

Երջանկօրէն կը հըրենուի : Քաղաքն համակ արքընցաւ .

Ու մայրերէն՝ ուր խանծուխին կը բուրէ հոտը խենէւ,

Սարսափահար կը ըսապէն մարդերն ահա կիսամերկ ...:

Կիսաս մընաց երեկոյին ապարանիքին մէջ զըւարք .

Հարսին կենաց չըպարպըւած գաւաքներ դեռ կը
սպասեն,

Ու փեսին հետ հարսնեուներն յուսահաս

Դոյլերով ջուր կը կըրեն ...

Ծերունի մ' հոն՝ թոռնիկն որուն վիրաւոր

Հողին վըրայ կ'արտասուէ,

Կ'անիծէ բոցն ու խուժանն երկուո՞ն ալ նո՛յնքան Տըխ-
մար ... :

Առաւօսուն, արփիին նըշոյներուն հետ Տըխուր,
Իրենց բոյներն ալ ժանդրած հէֆ թըռչուններ սըգաւոր,
Մեռած ժաղին դազաղին ըուրջ մահերգեցին ողբա-
ձայն ... :



Գ Ի Շ Ե Բ

Համատարած անդորրութիւնն եւ գեհեն . . . :
Ծիր կարինի կապոյց յըղի արզանդէն,
Կը ծընին լուռ սիրոյ աստղեր ամանուն,
Անհրապոյր մըսուրին մէջ ամպերուն . . . :

Խաղաղութիւն եւ ըսփոփանք . . . : Ահաւոր
Պայտարին պիղծ քրմուհիները բոլոր,
Կը բանդըլին խաւարին սեւ մուրճերէն,
և անքուն մայթերը ներդաշնակ կը լըռեն . . . :

Օրհնութիւն եւ աղօրք . . . : Յոյսին պէս հեշտին
Կարիլներ վար երկինքէն վար կը կարին . . .
Ու կ'ըլլան բո՞յր, սէ՞ր, հառաչանք եւ զինի
Ծաղիկներուն ըսկինին մէջ նըրքենի . . . :

Երա՞զ, ցընո՞րք . . . : Պիտի ըլլայ վաղն երէկ . . .
Ու յիշատակ մ' իզուր պիտի մեր սիրսն նէզ՝
Փընտէ սա ջինջ ալիբներուն վըրայ ուր՝
Լուսինն անդորր կը գիշերէ ոսկերոյր . . . :

* *

Կը քընանան լեռներն յոզնած ու սըխուր,
Մըսերմացած Ասուծոյ հետ իբրւ քոյր.
Ու խորհուրդին մէջ իրենց գանկը մըխած
Կը ըընչեն լուռ զադտիկը մէծ — միգամած :

Ու զեփիւները միամիտ, ամօրխած —
— Զերդ աղջիկներ դեռ արբունիքի չը հասած —
Կ'օրօրեն քունն ըստուեներուն՝ ու լըռիկ
Կը համբուրեն վարդին այժերը միսրիք . . . :

Եկեղեցւոյն մէջ Տիրամայրն անխրոռվ,
Որուն Որդին դեռ չէ գիտակ՝ ապահով,
Բիրս ծանրութեանը խաչին, լուռ կը ժրպտի
Մերկամարմին սուրբին՝ կախուած քովընտի . . . :

* * *

Ու կը նիրհեն . . . : Պիտի խիղնն իր ո՞վ քըննէ . . .
«Սիրոյ պահն է» կ'ըսեն զոյգերն, «Ոնիրին»
Կ'որուսն սեւ հոգիներ, ու կ'աղօրէ
Դատապարտեալը պատկերին դէմ Յոյսի ն . . . :

Կը նըսկէ մայրն օրօրցին առնըրեր,
Ու իմ խոհերս կըրափառին զերդ երեր.
Յաւերծութիւն, գեղեցկութիւն, սէ՞ր, անհո՞ւն,
Վոռացութիւն, Մըսիրարանք, Սըրբութիւն . . . :

ԳԻՆԵՏԱՆ ՄԷՋ



Խարխուլ դրամ առջեւ բայիես կանգ կ'առնեն...
Գիւերն արդէն պրդոր ու լայն զետերու պէս կատաղի,
Քաղին բոլոր երակներուն մէջ ուռած.
Մըսքչելով առաօրէն կը հոսի...:

Կը մըսնեմ ներս: Բանքրած մա՛ս մը ծուփէն.
Ուսումով դուրս կը խուժէ ու կը մեռնի անժառանգ...
Ռամիկ ամբոխն ու զործաւորն յուսանա
Եկած են հոս չորցընի տապիկն իրենց բրերած...

Նիմար թելերը սրտին նին ջուրակի մը քախծոն,
Կոյր ածողի մը դոդդոջ մատերուն տակ կը նրծծեն,
Որ ճրազի մ'անհրապելի ալիբներուն նես տիսուր,
Կը կորորին ժըխորին մէջ ու մուխին...

Մէջտեղը զոյզ ցընծուհիներ բաժնեներով հոլանի,
— Կարծես դողողին մէջ ինկած երկու հրեշտակ դեռասի —
Ժըպիտին նես կը ծախեն պորտերն իրենց յարաւարժ,
Որոնց առջեւ իբր փունչ նեւեց յիմար մ' իր ըլսակն...



Ե՞ս, ո՞վ կաւաս, զինեպան, բապաս՞մ դեռ, բըտավէ,
Բաժակըս թեր ու լեցուր կարմիր եւ ջինջ զինիէն.
Կամ բապիտակ ու պայծառ օդի՛ լեցուր, տա՛նը լեցուր,
Ես ամբողջ օրն ըստուկ մէկի՝ կ'ուզիմ ըլլալ արդ ասուած:

Ցոփունիիդ նրամայէ ծունկիս վրայ զայ նըստիլ.
Մարմինըս բող բըն ընկի լստամբակս, այտերէս,
Գերի ըլլալ ըմպելիին ու համբոյրին սընտի
Աւելի նե՛ս է մեզի հան ծառայել մարդերուն...

Բե՛ր, զինեպա՛ն, նին տակառէն բեր, լեցո՛ւր,
Բաժակս պարապ է նորէն սրտերուն պէս ծերերուն.
Թող սիրս աղջիկը առնէ եւ դուն խակը — լեցո՛ւր,
Մենի օրն ի բուն կը հրտելինին անոր համար եւ նեզի...:



ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՈՒՀԻՆ



Ճողիս հետ՝ զբուրական և նրկուն
ըստիներու լ կ պ ս հ պ ս հ ն ե ս ա յ ա յ ր,
եւ միայած լոյսին կանաչ ցոլերուն
Կվերկարի երգն իր հազարին ձիւնարոյր...:

Երեամիւս ըրբունիներէն նլրբազիծ,
Ուր կը նրբուի լոյսին, երգին համբոյրն արդ,
Ա՛լ կ'ընձիւղի կեանին հանոյրը անբիծ,
Զերդ ցողունէն վարդին ժրափիք զվարք...:

Կը ծափէ Քէնք: Մրանն համակ սարսուռով
Կը նրդեհուի. եւ իր ոսկի ծիծերուն
Վէտքէնումին տակ անդոռ կիրցն անիսրուով
Կ'անմանանայ, կը հաշի վիճը անհուն:

Ու ձեւերուն, ըբուրներուն ի խրնջիր,
Եւ բայիսակ մարմնոյն՝ ձայնին ու կուլայ
Ցողմած կողերն իր ամբերի, ծմբաղիր
Ես կը ծիւրիմ, կը սրգամ սէ՛րն ապազայ...:

Քո՛յր, Երազի ալջիլ, բող կոյս բիբերուդ
Մերկուրեան մէջ հոգւոյս վիշտեր համուին,
Մօր ծիծն ինչպէս մանկան բերնին մէջ անփոյր.
Եւ ա՛ռ փունջն այս, փունջը սրտէս Արուեստին...:

Յ Ի Շ Ա Տ Ա Կ

Գիւերներուս մենաւոր անդորրուրեան մէջ սրիուր
Ուր չինջ թւերն երազներուս կը զրկին կոյս բարձունքներ,
Ես վերացած ու սրմոյն կը նայիմ նեզ՝ սիրելի՛ս,
Այրեն ինչպէս կը նային կիներուն լոյս մերկուրեան...

Վերջալոյսի այն պահուն՝ ալիմներն ուր կ'նեզէին
Մեր նաւակին ուր եղաւ են օօւանելի իլեմուս,
Օ՞հ, այս օրէն կը կրեմ նեզ սրբիս վրայ վեհօրէն,
Զերդ վանականն իր սրիմին տակ արծար խաչն Յիսուսի...

Գուն հոգւոյս մէջ, ու ես նեզով պիտ' ապրիմ,
Ինչպէս խամբած ձերութիւնն երգերուն մէջ մանկալան.
— Որովհեեւ, սիրելի՛ս, կը սիրեն նեզ չերմազին,
Թէալէս ըլլաս համբոյր մը լոկ եւ կամ ժրափիս մ՞ արցոննի...

Ու վերջապէս օր մը երբ մարմինս նրափի Անոր մարմինին,
Հողակոյոյին կամ յաւերժին հիւրանոցին մէջ պայծառ,
Ու երբ սասդերն հարցընն պատճառ մեր նրբուանին՝
Պիտ' մէնք ցոյց տանք նեզ իբրը կոյս զաւակը մեր ըրբներուն...



ԱՐԾԱԼՈՒՍԱՅԻՆ

Արմիսին

Ո՞վ լոյս զրւարք եւ մայխան համբոյցներ
Եւ կոյս երգեր՝ ձեզ ողջոյն...
Օ՝ յասերու, տուաններու առածօս
Պարտէզիս մէջ զեղաբոյր...

Քո՛յր թշապէ, եկուր անդորր աղօքենի
Վարդերու նես դեռաբոյս.
Ու արփին նըսոյլներէն բող հրճոնի
Հստիններուդ կարք լոյս...

Եկո՛ւր, եւ ջինչ երազներուդ բոյրը կոյս,
Հողիխ մէջ նոսեցուր.

Կ'ուզեմ ըլլալ ես ալ երազ մը զրւարք
Գիշերներուդ իբր ընկեր...

Ու լրճակիս մէկ եզր ե'ս ծընազիր
Թող որ խոկամ զրլխահակ.

Եւ միւս ե'զր կուն կեցած, բո՛յր, եղիր,
Միրոյ անդրին բաղիսակ...

ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ

Արմիսին

Դեռ կը սպասեմ երդիմիս մէջ մենաւոր...
Մերկ բի երես կը բախրավին մարզարէ
Ասուպներ, ու սրտնելած
Կը բարկանամ զեփիսոյին,
Սուրհանդակին, որ ժեմէս ներս կը մըսնէ,
Գեղունիւս Արմիսէն լուր մը չունի...
Ու կ'արտասուհմ երդիմիս մէջ մենաւոր...

Շուշաններու պարտէզէն*

Ուր նըսպունները խոցուած սէր կ'երգեն,
Այզիններէն կիս սալկան,
Ուր ողկոյզներն լսիններու պէս կ'ուռին,
Ու արծարէ վըսակներու մէջ ծրագուն,
Ուր եղինկներն իրենց խարժաւս մազերնին
Գեռ կը լրան նեւալին,
Վըսերուս նես միայնակ
Մերը կը խալեմ լուսինը ծոցս, ու, Արմիս,
Տաւրակներուն պէս կու լամ ե'ս ալ յոզնած,
Ապարանիդ դէմ տրխուր...

Արմիս, կո՛յս նոյր, ձիւն կարապներս կը սահին
Լընակին վրայ, ուր զու օր մ' ինձ ծրագեցար
Կուռի մը պէս յուլիսի... օ՛ն այն ատեն...

Օ՞ աչերուս որ բիբերող նայեցան,
Օ՞ օքրքներուս, որ այտերող նաղեցին
Անմեղուրինն ըսպիտակ...:

* * *

Գալիկանար արև, որ կ'իշխսն
Աշխարհի առնական եւ կոյս համբոյրներուն,
Ներդաշնակ կամ հրմայող բոյնք,
Ծորէ՝ մոխացած և հորիզոնացած զանկիս մէջ...
Լոյսի, ո՞վ արև,
Կեա՛նիզ, հի՛ւրդ կամ մա՛նի,
Ճնորհէ, ո՞վ արեւ...

Արմիս, արշալոյսին եւ խնկաբոյր համբոյրին
Գեղատեսիլ մարմնացումն ես...
Արմի՛ս...
Քո՞վս ես, զեղլցիկ աղջիկ...
Ես չեմ, հուր, ծուրիս, հո՞ց...;

Մայրամուտէն վերջ, երբ սիրոյ այզը^ը
Կը նառազայրէ,
Երբ ցնորական մրրիկներն
Անձաւներու մէջ կը դարամուին,
Արմի՛ս, սիրելիս,
Էսորիւնս՝ զզուող մարմնոյդ մէջ երազէ...:

Ես՞ տիլզերի է՞ն պայծառ
Ասդերուն արցունիլ՝ որ սրժիս մէջ

Իւր նեկտար կը բուրէ,
Պիսի այդ լուսափայլ մարմին
Օծեմ, դրումմեմ...:

— Խճջո՞ւ —

Բայց «լինչու»ն կը խաւարի,
Հողիս կը նեկեկայ,
Ու ես կը ծիւրիմ...:

* *

Լուսին, մեռած յոյւերուս վրայ լա՛ց.
Ես կը պատեմ մե՛ղբ.
Օրնի՛, օրնի՛ մեր երազող մերկուրինները,
Որոնի վերբաշին երջանկուրեսն կը նրալին...:
Կը նախանձի՞ս, ո՞վ երկնային սիրս...:

Արմիս, մօ՞սս ես,
Ո՞վ տրտում ենյր, Արմի՛ս, Քո՞յր...
Քո՞վդ եմ, զիրկդ...
Եկո՞ւր, բող տառապաննիս
Սիրոյ կարսաներու մէջ նրկիզուին,
Եւ ասուածներու ուրախուրիւնը,
Վայելե՞նի, Վայելե՞նի, Վայելե՞նի...:

ԳԱՐԱՍԱՅԻՆ

Գրասենեալի Ընկերուհիներուս

Դուրսը ժապիսն է մայիսևան զարօնիքն...
Քոյրե՛ր, արփոյն չինչ համբոյթներն հրաշուի,
Ալիբներուն վրայ աճղոր կը սահին.
Մահր սեռաւ, զեփիւռն անուս կը հրանուի...

Պատերն ապրիլ կ'ուզեն հումկու քւերով,
Կանին զլաւր բաւերն լոգնած բըլուրին,
Պուրակներէն կը ծորի բոյրն հոզերով,
Միջօրէին բաներն հապնեալ կը բերկին...;

Մեխակին նես կը նրանուի չինչ առուն,
Մըրտենիները կ'ապօքեն զոհունալ,
Ու կ'բայցն դեռ արցունին ազւոր ասդերուն,
Ցայզալոյսի երգերուն նետ ներկաւնալ...;

Ո՞վ կոյս երգեր... Բարէ՛, նոյրեր ըսպիտակ,
Քոյրե՛ր, (քանի որ յոյսն ըրաւ մեզ լնկեր) .
Որ կ'աշխատիք ու կ'արտասուէք զըլիսանակ
Լընեցրի մը ուռենին նրման ծեր,

Զեր նոլանի կուրծին յենած սեղամին.
Եւ զրիչներն որ կ'արտօնի ծեր փափկիկ
Մատերուն մէջ, ո՞վ իմ նոյրեր ասդածին,
Թաթիւնով յար կաղամարին մէջ փոքրիկ,

Դուք կը զրէք... նեռու սիրոյ համբոյրէն,
Երազներէն, զեփիւռներէն նրբարեւ,
Կատակներէն ալիբներուն որ կ'ոյշէն
Զեր ժախտներն ուսւանարոյր ու քերեւ....:

Աւա՛ղ, նոյրերս միամիտ բիբերով,
Հոս լսուերն է անիրապոյր կեղծիմին,
Այս ձեր շրիմն է, ծերութիւնն անկորով
Արուն լուծին տակ այրերն իսկ կը խամրին....:

Օ՛, զուրու ասկէ, լուս են գաւզերն ու անբոյր...
Զեր երգերուն կարօս ունի լընակն որ
Մայրամուտին ասդերուն նետ կ'ըլլայ նոյր,
Եւ չինչ ըրբներ՝ ծեր համբոյրին նետօրօր....:

Օ՛հ, դուրս նոսկէ. մընացէք տունն հայրենի,
Զեր դաւակին նով, որուն զո՞զը վըսեմ,
Կը նիրեն բո՞ց-կայծեր, ու ձեր նրբենի
Մատերուն տակ բող նա նրծէ. «կը սիրեմ»....

ՎՐԻՊԱԿ

Էջ	Տող	Սխալ	Ուղիղ
7	9	զոնեցի	զոնեցի
7	9	անըրտուց	անըրտունց
11	3	տոփիւնեն	դոփիւնեն
15	18	կ'երերայ.	կ'երերայ,
16	24	ժապէրն	պատերն
18	5	դրան	դրան
22	1	սուգ	սուգ
23	13	ողկոյզներ	սուգ...
26	15	երազեն	ողկոյզներ
29	12	որոսթնոս	երազին
32	20	դափնին	որոսթնոս
45	1	միհջ	դափնին.
32	24	համբուրք.	միհչ
35	15	մըլսրհեցիր	համբուրք,
38	3	Սուրին...	մըլսրհեցիր
45	12	հուատացեալ	Սուրին.
46	19	ըբնոհներն	հուատացեալ
47	10	եղբայրներս	ըբնորհներն
59	12	կիրքն	եղբայրներս
60	6	վեշվէտեն	կիրքին
62	1	հրդենը	վեշվէտեն
61	13	հուրը	հրդենը

Ց Ա. Ն Կ

Ա. ՄԱՍ

Մուսային	7
Մարգ Հայաստանին	8
Յալրանակի Նախօրեակին, Ա. Երգ	11
» » Բ. Երգ	15
» » Գ. Երգ	18
Յալրանակին Վաղորդայնին, Ազատ պրոլետ Հայրենիքը	22
Յարուբիւն..., Նուեր Հայ Զինուորին	25
Կոռի Երը	27
Հայ Սաւաննորդին	32
Համակրուրին	33
Հայրենի հրաւեր	36
Տեսիլ, Սուրբ Սոսւեները կը խօսին	37
Սելուրին	40
Ահազանգ	42
Նոր Ասուաներ կ'ուզենին	45

Բ. ՄԱՍ

իտեալին	51
Թօսուառուրեան	55
Նաւալարին	56
Նաւալայի	57
Լոգանքը	59
Հրդենը	61
Գիշեր	64
Գինետան մէջ	66
Արուեստ պիտունին	68
Յիշատակ	69
Արշալուսին	70
Սիրոյ Երգեր	71
Գունանային	74



Հ. Ա. Մաշտոցի հայության անձնագիր

10

10

10

ՀՀ Ազգային գրադարան



NL0332027

22.392

ԳԻՆ 25 ԴԱՀԵԿԱՆ